

պատօնավառք Ֆրեզենի Ա. Խրորդութիւն Սկեղցիին մէջ, ուուշ խան աւախներ, եկեղեցին հրոյ ճարակ ըլլալին յեսոյ անոր վերաբեման կը նուիրէ ինքզինքը եւ կը յաջորդի: Վարակ և նոյնական նզինքը եւ ճառուլը եկեղեցիներու հովուուրիւնը: Այս կերպով իր իւսաւուուրեան եւսուն աւախները անցած են Գալիֆունիոյ մէջ, համես, աշխատանակ ու բոլորանուէր նուիրելով ինքնինքը իր հօտին:

Երեւ մատուրական աշխատանիք գրած է աւախներով օօնական օրերու յատուկ ժողովրդային գրուրիւններ, եւ հրամատական և շմարձին անունով ամառերթիկը:

Վարդան նոց. Գալիֆարեան պարզ, նոգեսէր եւ ժողովրդանուէր եկեղեցական մին է եղած ու պիրաւած անենուրիք: Յարդանիքի այս արտայայտուրիւնը ու իրեն կ'ըլլայ ըստ ամենայնի արժան է եւ իրաւ:

ՀՈԴ. 8. ԶԱՐՄԱՑԻ Ծ. ՎՐԴ. ԿԵԶԻԿԻՔ ԱԽՆ. — Մեր երկու բարձրասինան եկեղեցականներու կարգին, խրամպուլամայ մատուրականանուրիւնը ընդառաջ երալով Ֆերիկոյի Փալ. Առիդունոյ նախաձեռնուրեան, հաւանուուրեան Ազգ. Հոգեւոր Խօսանուրեան, նախաձեռնած յառաջիկայ աւենա սօնելու Տ. Զարմայր Ծ. Վրդ. Կեզիկւեանի եկեղեցական, գրական և հանրային գործունեուրեան 65-ամեայ յոթեխանք:

Հոգեւորն Հայրը հայ մամուլի վասականուր աշխատաւուրեներն է, աւախներով հրամատական «Ճանար» եւ «Հայ հանակ» կրօնաբարական եւ գրական համելուներ, որոնք իրենց հմտալից բովանդակուրեամբ սիրենի եղած են քե մատուրականին եւ քե մեր միջակառեարին:

Գերաւանին Հայրը ծնած է 1865ին Սևաբատիա, աշխարհական անսւնով Աւեսիս: Եթե նոգեւուրական, խմբագիր, ուսուցիչ եւ հանրային գործիչ ամենուրեկ ուսուցրաւ եղած է: Բացի 10է աւելի կրօնաւոնչ եւ բարոյալից վիրապական եւ բատերական բարզմանուրիւններէ, պատրաստ է նաև կրօնական դասագիրերէ:

ՍԻՐՆ, կը կրկնենք, Միքաղան Պատրիարք Հօր եւ բովանդակ Միքարեան սեուրհաւուրեանք կը բերէ Հայ Սկեղեցւոյ եւ հայ գրի այս ազնիւ մասկներուն, իրենց կեանին ու գործին ընծայուած յոթեխական այս մեծաւաններուն առիրով:

ԽՄԳ.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՒՆ

ՏՐՏՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1-9 Մելքեմբեր, զիօերեները անպական եղան միօն ումբակոնարիւններ եւ հրացանաձգուրիւններ Մրուսաղեմի ուուշ բոլոր նակասերու վրայ, մասնաւուրաբար Դաւրի, Յոպակի, Դամասկոսի եւ Նոր քրան մուտերու ուուշ եւ ուշաններուն մէջ: Յապակի եւ Դաւրի կամ Սիրոնի դուռները օսա մօն են մեր վանին, այդ իսկ պատճառաւ մեր վանաբանակ ժողովուրդը միօն վանզիք ու սարասիք մէջ է, զիկուելով յանախ զիօերային հանգիստնեն:

10 Սեպտեմբեր, Նորին Մեծուրիւն Ապօտուլա Թագաւորը, նախին զինուրական կառավարիչ, Հիմի փառային տեղ Մրուսաղեմի զինուուրական պետ կը նախակ Անդրեադանան ուժերու Մրուսաղեմի ընդի. Խամանատար Ապօտուլա Բեկը:

11 Սեպտեմբեր, Գիօերն ի բուն սաստիկ ու մրակոնուրիւններ եղան Դաւրի դրան օրցանին մէջ, եւ բազմաբի մորթըր-ներ ինկան ինձ Խաղութիւնը:

12 Սեպտեմբեր, Գիօերը Եպապէի դրան նովեր գարեալ օւրունակուեցալ ումբակոնարիւնը: Ֆամբ 5 ին երկու մորթըր-ներ ինչ կան Յոպակի դրան ներսի կողմբը, տանց մեծ վիսաներ պատճառելու, իսկ առուան ժամը 6.30ին մեծ մորթըր մը ինկա վանիք դրամ առջեւ վիրաւուրելով աւելի նաև 27 անձեր էին յեսոյ աւելի մեծ մը այինի իինար վանիք Սշան բաղ կազուած մասի բակին մէջ, ծանրապէս վիրաւուրելով երկու նորեր ինչպէս նաև մայր մը եւ իր աղջիկը: Վերայեալ եեւ եթօսարդունիները իրենց մահանացուն կնեցին նիւանդանոցին մէջ: Նոյն միջոցներուն մորթըր-ներ ինկան Ս. Յարութիւն առաջնորդող փողօքին մէջ եւ անոր եօներ զօնուող ոսկերչաց ուուկան, զախախելով երկու հայ եթօսարդ ոսկերչիներ եւ ուուր հայ մը, որոնք կը մեռնին նոյն օրը:

Այդ օրը սուզի օր մը եղաւ Մրուսաղեմարեակ հայուրեան: Մելքան ժամանական եկեղեցին հիւանդանոցին մէջ: Նոյն միջոցներուն մորթըր-ներ ինկան Ս. Յարութիւն

ի վեր եկեղեցին գուցէ առաջին անգամ իր կամացերուն տակ մեկ օրուան մեջ կ'ունենար այսպէս վեց դադարիներ, բոլորն ալ երթասարդ եւ խոսմենալից։ Այս ժիւուր օրուան առիթով, նրուսապէմի զինուորական կառավարչիք Ապօնուլա թէկ էլութէ ցաւակցութիւն յարենց Ամեն։ Մրգանն Պատրիարք Հօր մեր այս ցաւալի զոհերուն համար։

Սեպտեմբեր 12-ը իրապէս արցունիք եւ սուզիք օր մը եղաւ նրուսակիմահայութեան համար։ Սուրբ Յակոբը ինչպէս քրիստոն զուցէ չեւ տեսան վեց դադարիներու տարան մը մեկ օրուան մէջ։ Անընդզ օրեւ անո՞ւ կամացերու բնգայիք ծնողներու, ազգականներու եւ բարեկամներու ազգուկունիք։ Վեց նեշեցեալներու մարդիները ամփոփուեցան փանիք հինաւուց մըին նկուլներու կամարներուն տակ, զիրենիք կանխառ զոհերուն նետ սպառելու խաղաղութեան արայոյսին, ապա երազու եւ հանգչելու Ս. Գրէչի հայոց դարւուր գերեզմանն մէ։

Սեպտ. 12-ի զոհերը հետեւալներն են.

Արդիական Սեպտեմբերն

Լուսին Սեպտեմբերն երկու հոյերը միք 19 եւ միւրը 17 տարեկան

Մաերանի նվիստան 20 տարեկան
Կարապէս Տրլըրեան 25 տարեկան
Յակոբ Տեր-Մատքեռսան 21 տարեկան
Պողոս Այնքապիտան 40 տարեկան։

Անօնց բոլորին կը մաղքենիք հոգիի խաղաղութիւն եւ ասէն մեացոյ իրենց սիրելիներուն միմիքարութիւն։ Եղիւ քէ այս բանիւացին կորաւսներով վեշշանան մեր տուրք պատերազմի այս անօնոք մողորին։

13-16 Սեպտեմբեր, գիշերային ումբական կոծութիւնները տարունակուեցան, զիյաւուրաքար հին բաղակի մուտքերուն ուուրց եւ ուղղութեամբ։

17 Սեպտեմբեր, կեսօնին յետյ Քօնք Պետաօր ՄԱԿ-ի Պաղեսինեան հարցի բանկցութեան միջնորդը սպամաւեցաւ նոր բաղակի մէջ, Պօլսնէլ Անտր Սիրոյի հետ միասին, որ ՄԱԿ-ի նրուսապէմի պետն էր, ուունիք գացած էին տեսութելու հետական թախանութեան ներկայացուցիչներուն ներ, նրուսապէմի ապագինման եւ այլ խնդիրներու ուուրց։ Քօնքի մարդինը օդանաւով փոխադրուեցաւ Հայքա Հայքա անկէ ալ իր հայենիքը,

ամփոփուելու համար իր բնածնեկան դամբարանին մէջ։ Հանգուցեալը 53 տարեկան էր եւ եղբօռողին Շուեսիոյ Կիւրաբ քառաւորին իր մահով կը սպաւուրուին իր կինն ու երկու զաւակները։

“Մրգանն Պատրիարք Հայրը, յօյն եւ լատին պատրիարքութեանց ներկայացուցիչներուն նետ միասին, տեսակցութիւն մը ունեցած էր համբուցեալին նետ տակաւին Յուլիս 29-ին նրուսապէմի մէջ, ուր կանչուած էրն երեք հոյեւուր յետերն ու ներկայացուցիչները անօնց ալ տեսակեար ունենալու նրաւսադիմ ներկայացուցեալ վերաբերամար։”

Նոյիրին Սրբազնութիւն Պատրիարք Հօր սպաւուրին հանգուցեալէն եղած էր առաջ, ցաւալի է յանուն խաղաղութեան ի սպաս դրուած բանիւացին կեանիք այս կորուսը, եւ զնիակը որ կ'արձակուի նման անձնաւորութեան մը, ուրիշ բան չէ, բայց մարդկային խիճեն ու բարոյականն նետուած ափ մը ցիս։

Սեպտ. 18-30 գիշերային ումբակոծուաթիւնները կը տարունակուին երկու հակածներն, սարասիք տակ պահենով բաղակի ուրած մասերը, այս անզամ հսկայ ականներու ընկերակցութեամբ։

Հ Ա Կ Ց Ե Խ Ա Ր Ե Ւ Ր

Հոկտեմբեր ամիսը համեմատաբար խաղաղ անցաւ, քիչեւ պատանական բնիւարում ներք տարունակուեցան դարձեալ, զիյաւուրաքար Յուլիսի եւ Դաւրի գուններուն ուուրց։

Հայեր, 1ին Անդր-Ցորդանանի Վեհափառ Թագաւորակութեամբ մեայան զինուուրական կառավագիշ կարգեց Ապօնուլա թէկ էլ թէկ։

Ամսոյ 24-ի երեկոյին եւ 25-ի գիշերը աւձակուած մորթըր-ներէն տան մը հաւինիկան Ս. Հետօակապետաց վանիքին վրայ եւ ուուրց, բարեբախտաբար սպակի անձի կոռ ուուրց չունեցան։

Այսպիսով կը լրանայ վեցամսեայ տիուր օրշանը նրուսակում մասնաւուրաքար ու բարանդակ Պաղեսինի բնիւանապէս, առանց սպական դոյլն յոյսի քէ արինիք եւ աւերի այս ողբերգութիւնը, ուուն ենրակայ եղաւ Ս. Երկիրը, մօս լրայ իր վերշաւուրեան։ Եղիւ քէ տակաւին երկար շրլայ մեր տիուր սպասաւմն կացութեանը։

ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

• 7 նեպա. Գլ. — Ս. Խավակիմյան և Աննային Կանանց Խւզաբերդը, ըստ առվարտեան Ս. Գառարագը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին, Հայր Յավագի գերեզմանին վրայ. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան:

• 12 նեպա. Գլ. — Գիտ Գօվայ Ս. Աստուածածին. Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահեց առաւտեան լոքին: — Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին. Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Տօնիկեան: — Տիրող անաւասիւթեան պատառաւա ոսվորական պաշտօնական գնացածեց զեզի Գեթեմանի՝ զանց առանցեցաւ:

• 21 նեպա. Գլ. — Նեունից Ս. Աստուածածին ի Աննային. Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Աստուածածին. Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրիկեան:

• 26 նեպա. Կիր. — Տօն Վերացման Ա. Խաչին. Հանդիսաւոր Ս. Գառարացը մատուցածեցաւ ի Ս. Յակով. Ժամարարն էր Ամեն. Ս. Գառարիարք Հայրը: Քարոզեց բնաբան ունենալով Մատթ. Ժ. 38 համարը. Ծեւ որ ոչ անոն զիստ իւր եւ դայ զինի իմ չէ ինձ արժանիք: Բացարելով բնաբանին իմաստուք, զեր հանեց խալին խորհուրդը իրեն կերպանական խօսնուրդը քիրուսական կրօնն և աստուածաբանութեան: Անոր շնորհն, մարզը գերացաւ իր մեղքի ստորագրը անհամենքին՝ վերանայուա առ Սուտուած, և տիրանալու իր երանաւէս կենացքին: — Երես կոյին, Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահը հանդիսաւոր Անդասամանին: ի Ս. Յակով:

• 9 Հակո. Եր. — Ս. Գօվայ. Ս. Աստուածածին մատուցածեցաւ ի Ս. Գեորգ (Ղուղաց). Ժամարարն էր Հոգ. Տ. Բարդէն Վրդ. Ապատեան: Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան, օրուան ուրբը մասին:

— Երես կոյին, Ամեն. Ս. Գառարիարք Հայրը պաշտօնական երթ ունեցաւ զեզի Ս. Յակովին և անիսական կը ըստ առաջարկարն ու երեկոյին պաշտօնաւունքին և վազուան տօնի նախատառնակին:

• 10 Հակո. Կիր. — Վարազմայ Ս. Խաչ. առապ օտուն Ամեն. Ս. Գառարիարք Հայրը պաշտօնական երթ ունեցաւ զեզի Ս. Յակովին, ուր Նախագահը առաւտեան պաշտօնաւունքին: Մատթ. Հոյոյ Ս. Գառարացը՝ Քիրուսուր Ս. Գերեզմանին վես, և քարոզեց բնաբան ունենալով Մատթ. Ժ. 24 համարը. Ծերէ ոք կամք զինի իմ գալ, ուրասուց զանձն իւր և առց զիստ իւր և եկեղեց զինի իմ: Բացարելով բնաբանի իմաստը իր որոշ և վճռական պահանջներով. Այս խօսքով իրացանչիւր քրիստոնեայ խաչակիր մըն է իր մկրտութեան օրէն սկսեալ մընչ իր մահը, առ առանց բանան իւր և առց զիստ իւր և եկեղեց զինի իմ: Բացարելով բնաբանաւոյ անհատ նոյնզիս ամէն ազդ պէտք է ունենայ իր խաչը Վարացայ ամէն Հոյ ազդի պազային խաչին խօսնուրդը կը յայտնաբրձէ առաջին խաչին արէն մընչ այսօթ: Տ. Ամենապատռէւն

թիւն Ս. Գառարիարք Հայրը հայրց պատմութեան էջերէն բացարելոց իր խօսքը՝ անգրազանալով պաշտօնինայութեան ներկայ խօսչակրութեան: Կոչ ուղղեց ներկայից որ հաւատարի մնան իրնց անձնական խաչին և միենայն ժամանակ ալ իրենց պազային խաչին:

• 17 Հակո: Կիր. — Ս. Գառարացը մատուցածեցաւ իր Ս. Յակովը, Ժամարարն էր Հոգ. Տ. Յակ. Վարդանեան: Քարոզեց Ամեն. Ս. Գառարիարք Հայրը, Ժամարան ունենալով Մատթ. Ա. 13 համարը հօնւ իմ տօն աղօթից կոչեցիր և զոր և մրարէք զզա այրու աւազակաց: Բացարելով թարանք նորին և մենապատռուութիւն Ս. Գառարիարք Հայրը: Ժամարաց այն զարտական թիւնէնց վրայ որ իրաբանչիւր և այս քրիստոնէայ ունի իր եկեղեցիին հանդէպ: Տիրոջ կիցւածքը Տանիքի հանդէպ՝ չշրջիր ուղին է հայ հաւատացեալի կեցաւծքին՝ իր տեսական եւ գործնական ըմբռնումին մէջ:

• 23 Հակո. Եր. — Մերց Թագավանաց Վարդանացն մերց. Ամեն. Ս. Գառարիարք Հայրը Նախագահն առաւտեան պաշտօնաւունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Գառարացին: Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վրդ. Կրիկեան: Քարոզեց պատրարի Հայրը և ըստա. Այսոյ Թագավանիչին իշխանակին հետ կը տօննեց նաև մեր մշակոյթի տօնը իրաւամբ: զի երէ մշակոյթ ունեցող ազգին են որ Կարող են ապրի: ապա ուրեմն մնեն եւր իրեւ պարզու ազդ շատ բան կը պարտին մեր մշակոյթին, և զայն կերտող անյայտ և յայտնի անմաներուն:

• 30 Հակո. Բլ. — Մերց Անեաւանաց. Ս. Գառարացը որ պիտի մատուցածիր Ս. Յարութեան Տանիքի զաւթի Վ. Յովհաննէ Աւետարանչի մատրան մէջ, տեղի լանեցաւ անապահովութեան պատճառաւ:

Ա Մ Ր Ա Բ Ա Ց Ա Խ Ա Ւ Մ

Ս. ԱԹՈՌՈՑ ՎԱՐԺԱՐԱՎԱՆՆԵՐՈՒ

Հակոռակ մեր ծանր տափապին Ս. Աթոռոյ Ժառանգաւորաց Ընթարաբն ու արքաբանն ըմբռնուն Ամեն Սրբը Թարգմանական Նախակրթաբանն ու Մականակարտէզը իր Ուսէտքայի Մատկոցոց վերսկան իրենց զառաւանդութիւնները ուսումնաման անհարուսական անհարուսական սկզբանաւորութեան: Առաեւ ազգոյն ապահովութեան համար Ս. Յարութիւնաց Նախակրթաբանի զառաւանդութիւնները կը համարուին Ս. Էջմիածնի մատրան մէջ և Ս. Յարութեանց Մայր Տանիքի վերնատան մէջ մասնաւոր կարգագրութեան հոգուոյ և ինգուտակին վրայ որ միանագամ ընդ միշտ ցայց կուտար թէ ինչ Յարութիւնի մէջ աւշակերտաւթեան աշազուութիւնը կը հարաւիրեց ույն բացառիկ և անհամբին թաց, կարգագրութեան հոգուոյ և ինգուտակին վրայ որ միանագամ ընդ միշտ ցայց կուտար թէ ինչ Յարութիւն էր տեղ կը գրաւած ազդին զաւթիւնն հոգեւոր և մատար զարցացուած Ս. Յարութեանց Միիաւարանութեան սրբին մէջ: